

Ա Ի Ռ Ա, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Բ. ՏԱՐԻ — ՆԱՐ ՇՐՋԱՆ

1928 — ՅՈՒՆԻ

Թիվ — 7

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԵՆՏԱՑ ԵՎ ԵԶ ԽՈՂԱՑ

(Հ. Վ. Հացումի Երկրորդ յօդուածին առքի)

Դր.

ԱԽԱՆԴՈՒԹԻՒՆ Է ՊԵՏՐՈՍ ԱՌԱՔԵԼԱԿ ՀՈՌՈՄԻ ՄԷջ ԵԿԵՂԵՑԻ ՀԻՄՆԵԼԻ

ՀԱՌՈՄԻ ԵԿԵՂԵՑԵՐԸ առանդուրիւնը գարերու ընթացքին այնքան շեշտուած և այնպիսի ամբութիւն մը ստացած է ինքն իր մէջ որ մեր մաքէն ամենալին չէ անցած և չ'անցնիր քննադատութեան անունով խախտել զայն :

Բայց պատմութիւնը և պատմութեան քննադատութիւնը ամենալին թոյլ չեն տար որ Պետրոս Առաքեալ եղած ըլլայ ՀԱՌՈՄԻ ԵԿԵՂԵՑԵՐԸ հիմնադիրը :

Պատմութեան տուիքները և ՀԱՌՈՄԱՅՆԵՐԸ ուղղուած թուղթը միայն բաւական են մեզ պնդելու համար թէ ՀԱՌՈՄԻ ԵԿԵՂԵՑԵՐԸ առաջին առաքեալն է (և ոչ թէ հիմնադիրը) Սուրբ Պողոս և ոչ թէ Սուրբն Պետրոս, որ Պողոսէն եռաքը գնաց ՀԱՌՈՄ, ուր նոյն իսկ Պողոսէն յառաջ առանձին ԵԿԵՂԵՑԻ մը կազմուած էր, թէև Հեթանոսոներու Առաքեալը ինքինքն ՀԱՌՈՄԻ ԵԿԵՂԵՑԵՐԸ հիմնադիր յայտարարելու յաւանութիւնը չունեցաւ ամենեւին հակառակ սա՛ իրուզութեան որ երկու տարի մնաց հոն և աշխատեցաւ քրիստոնէութիւնը ծաւալելու Յաւիտենական Քաղաքին մէջ (*):

Այս մասին ի՞նչ որ ըստնք մեր նախորդ պատասխանին մէջ, չենք ուզեր կրկնել և չենք ալ փափաքիր շարունակել այս գրավէճը Հ. Վ. Հացունիի կամ ուեէ մէկու հետ որ նոյն մտայնութեան մարդ է . վասն զի զուր չանք և անօդուած վաստակ է ՀԱՌՈՄԻ ԵԿԵՂԵՑԵՐԸ անկեղծօրէն յարած և անսր չերմեռանդութեամբը տոգորուած հայ հոգեռականի մը հետ խօսիլ և փոխել անոր հայեացքը, նոյն իսկ այսպիսի պատմագիտական նիւթերու քննութեան մէջ :

(*) Կիւրեղ Եռուսաղէմաց Պօղոսի կ'ընծայէ Հռոմին Տիբանէացաւմք .— «Եւ դաշնուցամէր (Առաքեալն Պօղոս) զրազուար Խաղաքացն զհռոմմ մինչեւ ի կողման Սպանիացւոց Խորզութեամբ յօժաւութեամբն ձգտելով» (Տառ. ԸՆԸ. Էջ 385. Հմետ. Էջ 390):



Որովհետեւ բոլոր այն նիւթերու և խնդիրներու մասին, որոնք Հռոմի եկեղեցւոյն և Պապին գերիշխանութեան հետ անմիջական կապ ունին, ինչ որ ըստ և վճռած են պապական աստուածաբաններ, անոնցմէ գուրս և անոնցմէ տարբեր կարծիք և միտք յայտնելու իրաւունք չունին անմիք: Մենք շատ լաւ զիտենք ասիկա, և եթէ գրիչը ձեռք աւինք չ. Վ. Հացունիի Հայաստանեայց Եկեղեցւոյ աւանդութեան և պատմութեան դէմ արձակած վճիռները հերքելու համար, մեր միակ նպատակն էր նոյն ինքն մեր Եկեղեցւոյ հասկըցով զաւակներուն աշքին առջև պարզել Հացունիի յուղած խնդիրներուն կնծիռներն ու անպատճենութիւնները, և այս առթիւ զաղափար մը տալ անոնց Հայց, Եկեղեցւոյ ժագման պատմութեան վրայ:

Սիմենի ընթերցողներէն կը խնդիրնք որ այս տեսակէտէն նային յուզուած խնդիրներուն վրայ, և նային խորո՛ւնկ ուշադրութեամբ, և չտարուին թեթև դատողութենէն անոնց՝ որ ըսել ուղեցին թէ ասանկ խնդիրներով զրադելու առենն է հիմայյու:

Պատմութեան ուսումը շատ կարեւոր տեղ մը կը բռնէ մարդկային ծանօթութիւններու և հմտութիւններու շարքին: Եւ մեր մէջ անոնք որ պէտք եւ զածին պէս չեն զիտեր իրենց աղդային և Եկեղեցական պատմութեան գոնչ գլխաւոր դրուագները, շատ սխալներ կ'ընեն: Եւ այս սխալներ, գժրախստաբար, ամէն օր կը գործուին, երբ կը գրեն ու կը խօսին, զոր օրինակ, Հայց, Եկեղեցւոյ բարեկարգութեան և ասոր վերաբերեալ խնդիրներու վրայ, առանց նոյն իսկ վերապահումներ ընելու իրենց զիտցածներուն առուգութեան և իրենց կարծիքներուն արտայայտութեան մէջ, և ուստի նոյն իսկ չեն զիտեր թէ բարեկարգութեան անունով իրենց չօշափած խնդիրները շատ աւելի ձեռնհասութեամբ արդէն քննուած և առաջարկուած են սա անցեալ 15-20 տարիներու ընթացքին, և այնպէս կը կարծեն և կ'ուզեն կարծել տալ թէ իրենք են որ առաջին անդամ կը մտածեն այդ մասին:

Խնդիրը նոյն է Հայաստանի Եկեղեցւոյն վաղեմի Ժամանակներու տեսակէտէն ալ: Հ. Վ. Հացունիի կողմէն յուզուած խնդիրները նոր չեն. անոնք այլեւայլ ձեւերու տակ շատ անդամ յուզուած են, և ամէն Ժամանակի մարզիկ, իրենց ծանօթութեան և հմտութեան լոյսերով, պատասխանած են ատանց: Եւ Սիմեն աշխատեցա, բոլորովին վեր ու բարձր մնալով անձնականութիւններէ, քըննել բուն խնդիրները քննական պատմութեան տուիքներու համաձայն, և ըսաւեր ըսելիքը Հ. Վ. Հացունիի քննադատութեան անունով ըրած քանդումներուն գէմ, և այս յօդուածով ալ կը վերջացնէ իր ըսելիքը, խօսքը տալով Հայր Տիւշէնին, որ մեր ժամանակներուն մէջ լատին կկերականութեան ամէնէն հըմուտ, ամէնէն անդամ և հետեւաբար ամէնէն ազատամիտ գէմքն եղաւ, և իր գրած Եկեղեցական Պատմութիւնով ալ արդարացուց իր համբաւը:

Սիմեն իր այս վերջին յօդուածով պիտի ազատուցանէր թէ տանօգորի՛ն է Պետրոս Առաքեալին Հռոմի Եկեղեցւոյն հիմնադիր ըլլալը և ո՛չ թէ պատմութիւն՝ հակառակ Հ. Վ. Հացունիի համոզութերուն:

Հ. Տիւշէն, իր բոլոր էութեամբ Հռոմէական Եկեղեցւոյն նուիրուած Եկե-

զեցական մը, զոր Լեռոն ժդ. Պատ եւլիսկոպոսական աստիճանին ալ բարձրացաց, յուսախար ընելով թունդ պահպանողականները, որոնք անկարելի կը համարէին այսպիսի պատախոն եկեղեցականի մը եպիսկոպոսացումը, ահա թէ ի՞նչ կ'ըսէ այս պատմագէտ եկեղեցականը իր մայրենի եկեղեցւոյն ծագման մասին.

— Par quelles mains la divine semence fut-elle jetée dans cette terre (c'est-à-dire dans Rome) où elle devait fructifier d'une manière si prodigieuse ? Nous l'ignorerons toujours. Des calculs trop peu fondés pour entraîner le suffrage de l'histoire transportent à Rome l'apôtre Pierre dès les premiers temps de Claude (42), ou même sous Caligula (39).

Laissons donc le mystère planer sur cette première origine et bornons-nous à constater que l'église romaine, au temps où saint Paul lui écrivit (58), était, non seulement sortie de la crise à laquelle sa naissance avait donné lieu, mais constituée, nombreuse, connue, célèbre même par sa foi et ses œuvres (I. Duchesne, Histoire Ancienne de l'Eglise, T. I. p. 55-56) :

« Թէ աստուածային սերմ որո՞ց ձեռքով տանեցաւ այս նողին մէջ (այսինքն՝ Համ), ուր այն բան հրաշալի կերպով պիտի արդինաւորութէր ան—տօնս անձնելոյն պիտի օդիտնանք : Ինչ ինչ հաշիւնքով որոնք այնքան վաստակելի չեն պատմութեան համարութիւնը մեռ թերեւո համար, Պետրոս Առաքել Համ կը տարուի Կղաղփոսի կայսրութեան սկիզբը (43), կամ նոյն իսկ կափզուլայի ասեն (39): »

Ուրիշն թողունք որ խորհրդաւոր զաղանիքը սաւառնի մնար թուն պեղքնաւորութեան վրայ . Եւ մներ բառականանանք հաստատելով թէ նումէալիս եկեղեցին, այն տանի որ Սուրբ Գոլոս կը զրէր անոր (58), ոչ միայն զուրս եկած էր իր ծնունդին օւղի տուոց առօննապի մէջէն, այլ նաև կազմակերպուած էր, բազմաթիւ անդամներ ուներ եւ ծանօթ էր եւ նոյն իսկ նշանաւոր իր հաւատով եւ զրծերով:

Հռոմէական եկեղեցիի ծագման մասին բուն հռոմէական հեղինակի մը այս խօսքերը մեծ նշանակութիւն ունին պատմութեան մէջ . խօսքեր որոնք կը հասաւառեն ի՞նչ որ արդէն մենք ըսինք և դիտել տարւնք . խօսքեր, որոնցով կը վերջացընենք մեր խօսքն ալ, մոլ տալով որ Հ. Վ. Հացունի այսուհետեւ Պետրոս Առաքելալին Հռոմի եկեղեցւոյն հիմնադիր ըլլալուն «պատմութիւն»ը հասկըցնէ Հայր Տիւշէնի

* * *

Քանի մը խօսք ալ Հ. Վ. Հացունիի վերջարանին վրայ :

Մեմն իր առաջին պատասխանը կնքած էր «Թագաւոր երկնաւոր, զեկեղի քա անուրծ պահեա, եւ զեկրպագուս անուանի քում պահեա ի խաղաղութեան» մողթանքով :

Հ. Վ. Հացունի այս ալ կ'ուզէ քաշքել, հնեցնելով պապական հինցած յանկերգը և ըսել ուղելով թէ Յիսուս իր եկեղեցին միայն «Պետրոսի վրայ» հիմնած է, թէ միւս եկեղեցիներ քանի որ Պետրոսի վրայ չեն հիմնուած, խախուտ են, — հետեւաբար ամէն մարդ գիտէ այդ հետեւաբարը, ինչո՞ւ զրազինք, կ'ուզէ ըսել, Հայսատանի առաքելական քարոզութեան խնդրով . որովհետեւ եթէ նոյն իսկ պատասխան սոսուգութիւն մը եղած ըլլայ քբիստոնէութեան առաջին քարոզութիւնը առաքեալի մը ձեռքով Հայսատանի մէջ, քանի որ Հայսատանի եկեղեցին չընդունիր Պետրոս Առաքեալին վրայ հիմնուած եկեղեցւոյն զլաւարութիւնը, այդ եկեղեցին անշարժ և հաստատուն չի կրնար ըլլալ: Եւ կամ ցորչափ Հայց. եկեղեցին անջատ կը մնայ Հռոմի եկեղեցիէն,

աւելորդ պիտի ըլլայ («անշարժ պահեաց») մազմանքը : Հայց. Եկեղեցին, ըսել կ'ուղէ . ժամանակին հռոմէական (կամ իր բառով «տիեզերական») եկեղեցւոյ մասն էր կամ անոր մէջն էր, յետոյ զատուեցաւ անկէ, կամ ելաւ անոր մէջն էն, ես այս («ելք»ին պատմութիւնն ալ ըրած եմ, կ'ըսէ, Յազմավէպի մէջ «և ցոյց տուած անոր երեսէն մեր ազգին կրած մեծամեծ վխաները, որ նոյն ինքն Սիոնի ըսել առեին թէ (Հայց. Եկեղեցւոյ այս ժխտական գիրքը շատ սուղի նստաւ իր վրայ) (1927 Մայիս, 431).

Ասո՞ք ձրի հաւասառութեր են սակայն Հայաստանեայց Եկեղեցւոյ պատմութեան մասին, և սխալ մեկնութիւններ են նաև Սիոնի ըսածներուն շուրջ՝ Հայց. Եկեղեցին ամենեւին չէ՝ դադրած և չի՝ դադրիր Յիսուս-Քրիստոսի Մի, Ընդիանրական. Առամելական սուրբ Եկեղեցւոյն մասն կամ մէկ անդամն ըլլալէ և կը մնայ Յիսուս-Քրիստոսի Տիեզերակներ Եկեղեցւոյն մէջ :

Այն բոլոր Եկեղեցիններ, որ կ'ընդունին արեղերական առաջին Երեք Ժաղավարը և կը դաւանին անոնցմէ Խմբագրուած ու հաստատուած Հայատամիլ, նոյն ինքն Հաւատամիլ մէջ ստորագրուած մի, ընդիանրական եւ առամելական սուրբ Եկեղեցին մէջ են : Եւ քանի որ Հոռոմի Եկեղեցին չ'ուղեր ճանչնալ միութեան, ընդիանրական եւ առամելականը այս պատմական ասհմանը, և միայն ինքինքն մի, ընդիանրական եւայն կը կարծէ, առով իսկ կ'անջատէ և կը մեկուսացնէ ինքինքն այդ մի եւ ընդիանրական Եկեղեցին. Վասնի Եկեղեցի մը ուշափ ալ մեծ եւ զօրաւոր ըլլայ, առանձինն չի կը ներկայացընել Նիկիական Հաւատամիլ մէջ սուրագրուած Եկեղեցին :

Եւ անշուշտ շատ ցաւալի է որ հռոմէական Եկեղեցւոյն յարած մեր հայ եղբայրներ, մանաւանդ անոնց առաջնորդող Հ. Վ. Հացունիի նման պատմութեան գիտութեամբ և քննադատութեամբ ճոխացողներ, պատմական այս սահմանագլուխին վրայ արձանացող իրողութիւնները չեն ուզեր տեսնել, այլ կը չարչարեն պատմութեան փաստերը, և այնպէս ըսել կ'ուղեն թէ, զոր օրինակ, նոյն իսկ Լուսաւորչէն սկսեալ մինչև ներսալի, և այլն, Հայց. Եկեղեցւոյ բոլոր նշանաւոր Հայրապետները ուղղափառ («կաթոլիկ») եղած ըլլան : Այսպէս ըլլրանած են իրենք և աշխատած են այսպէս ալ ներկայացնել Հայց. Եկեղեցին՝ պատկառելի Զամբեանէն սկսեալ մինչև Հ. Վ. Հացունի, հայ-կաթոլիկ հեղինակներ. բայց զարմանալի իրականութիւնը ու' է որ եթէ Լուսաւորչէն մինչև նորհալի, Հայաստանեայց Եկեղեցւոյ բոլոր նշանաւոր Հայրերն ու հայրապետները («կաթոլիկ») եղած ըլլային, ի՞նչպէս Հայ Ազգին մեծամանութիւնը իր Եկեղեցիով Հայ մնացած է, Մեր պատմութեան այդքան գէջ չարչարուած փառտերը սակայն կ'ապացուցանեն թէ Հայց. Եկեղեցին հաւատարիմ մնացած է տիեզերական առաջին երեք ժողովներուն, և սուրով շափ հակառակած է նախ Թիւզանդիոնի և ապա Հոռոմի Եկեղեցիններուն ընկլուզիչ քաղաքականութեանց, որչափ ալ շատ սուզի նստած ըլլայ իր վրայ իր այս ժխտական գիրքը :

Մենք այս իմաստով ըստ ենք Հ. Վ. Հացունիէն շեշտուած այդ իսուրեքը, և կ'ըսենք այսօր ալ,

Եւ առանց միարձելու Հոռոմի Եկեղեցւոյն ծագման, տիեզերականութեան,

անսխալականութեան, և այն խնդիրներու քննութեան մէջ, գիտել կուտանք թէ «Պետրոսի վրայ» հիմուտած եկեղեցին՝ պատմութեան մէջ շատ առիթներ կորսնցուց ուրիշ եկեղեցիներու ու ժողովուրդները սիրաշահելու, և չճանչցաւ իր վարչական սխալներն ու ակարութիւնները՝ իր անհանդուրժելի յաւակնութիւններով, իր անհասկնարի այլամերժութիւններով, և նոյն իսկ չտեսնելու զարնելով իր ներքին վլուզումները, իրեւ հետեւանք՝ պատմական բարեշրջումները արհամարհելուն նոյն իսկ ծոցին մէջ՝ Հռոմի եկեղեցւոյն մէջ Երիսոնիուրին կալապարուած և պապականուրեան վրայ, Այս կաղապարին, և եթէ աղք.ք, այս գաղափարին հնաւ չեն հաշտուած միւս եկեղեցիներ և պիտի չկրշնան հաշտուիլ ունէ ատեն, և այս պատճառով Հռոմի եկեղեցին ինքն անջատ պիտի մնայ միւս բոլոր եկեղեցիներու եզրայրական միւս թենէն և համագործակցութենէն:

Ոչ ոք կ'ուրանայ Հռոմի եկեղեցւոյն մեծութիւնը, առաջնակարգ գիրքը, ծառայութիւնները Աւետարպանի քարոզութեան և տարածման մէջ, և ասիկա ո՛չ միայն այն երանելի ժամանակներուն երբ Հռոմի եկեղեցւոյն քահանայապետները ամեն ինչ էին և կ'իշխէին աշխարհական պետութեանց վրայ, այլ նոյն իսկ 1871էն ի վեր, մինչև այսօր՝ Բայց Հռոմի եկեղեցին իր հին ըմբռնումներով կ'ասլրի այսօր ալ, և կ'արհամարհէ ինչ որ իրմէ չե բխիր, ինչ որ իր կամքով չըլար քրիստոնէական աշխարհի մէջ, և բալոր ուրիշ եկեղեցիները կը նկատէ իրեւ բաժանեալ, իրեւ ոչ-ուղղափառ, և այն և այն, և այսպիսի անհանգութեալիք այլամերժութեամբ վառուած եկեղեցի մը գեռ կ'սպասէ որ միւս եկեղեցիներ միանան իրեն:

Ասիկա անկարելի եղած է, և պիտի ըլլայ յաւիանական անկարելիութիւն մը՝ եկեղեցեաց պատճական և իրական կեանքին մէջ, և հետեւաբար շատ աւելորդ յոզնութիւն մըն է Հ. Վ. Հացունիի համոզումով ու հաւատքով քննադատներու համար ուզգակի կամ անուզզակի կոչել ուզզել իրենց աղբակիցներուն և մատնանիշ ընել Վատիկանը իրեւ միակ փարախը փրկութեան:

«Պետրոսի վրայ» հիմուտած եկեղեցին, գժրախտաբար, կորսնցուցած է քրիստոնէական եկեղեցիներու առաջնորդնելու իր հմայքն ու իրաւունքը, անոր համար որ ուրացած է ուրիշ եկեղեցիներուն իրաւունքը, անոր համար որ ուշզած է ծանրութեան կեդրոն ըլլալ միս մինակը, անոր համար որ ո՛չ միայն կրօնական ըմբռնումները հաւատացեալներուն, այլ նաև խորհելու աղատութիւնը ուղեղներուն՝ վատիկանի հակականին ատակ դրած է:

Եւ Հայ ժողովարդին նկարագրին տեսակէտէն միայն նայելով խնդրին վրայ, պիտի ըսենք թէ այս ժողովարդը շատ բան վրայ տուած է իր գոյութեան ընթացքին, բայց չէ ուզած վրայ տալ իր ուղեղը, իր ամբողջութեան մէջ, և ճիշդ այս պատճառով ալ ան հաւատարիմ մնացած է իր Մայրենի եկեղեցւոյն, որ իր կարգին հաւատարիմ անդամը մնացած է և կը մնայ տիեզերական առաջին երեք ժողովներու հաւատքով, Յիսուս-Քրիստոսի մի, ընդհանրական, առամելական և Սուրբ Եկեղեցոյն: